

ձը: Ես չեմ կրնար այդ գերազրումը քընառութեան հնիթարկել: Բայց ինձի համար երկրորդական նշանակութիւնունի այդ գաւառականութիւնը: Գաւառականազիբքի ճըշգութիւն ուր յաջորդութիւններ և գահակալուններ կը նոթուին, բայց ուր չի մըտաներ ժողովուրզի վաւերական զգայնութիւնը՝ արուած պահէ մը, չըջանէ մը: Պատմարանի այս կարեօր ասաքինութիւնը միւնքինակը չի բաւարարութելու համար:

Ո՞՛մ:— Յավհաննէս կաթողիկոս կը փորձէ այն ո՞ծը, որուն նախատիպը կուպայ նորենացին: Անիկա արհամարհանք ունի զրեթէ Շապուհ Բազրատունին դէմ, ուրուն պատմելու ձեւ կ'որակէ ովեզջուկ բարրառու: Աւ գերթոգորէն արտայայտելու իր ձեւը մեայուն նկարագիր մը կը դառնաց և կը կագմէ անոր ոճը: Յատկանիշներ են:


1. Հումանիշներու առանորիսն
2. Քաղցրանիշնուրեան հեզ
3. Քերականական օրհելներու դիմ զանցուորիսն (ոչ միշ)
4. Կուտակում բառերու, բացատորիններու (երեսն իմասի)
5. Թափի
6. Արազուրիսն
7. Խորացման ձիգ
8. Հուեսուրիսն
9. Ուռուցիկուրիսն
10. Մրարիսն

Գիմքին Գիմքին: Անկախարար իր զըրուկուն թերութիւններէն ու յօրինուածքի անխնամութենէն, զիբքը գերազանցապէս թերաղրող է ու կ'արտայայտէ տեսուկ մը իմաստասիրութիւն: Անիկոս մեր միջին դորն է, քաղաքական թէ հոգերանական տեսակէններով: Մեր բարքերէն այն քիչ մը բանը որ սպրոգած է հոն, մեր իշխաններէն այն գժրախա կեանքը որուն իրադաւութիւնները կը լեցնին անոր էջերը, մեր հաւատքին այն կատազի extaseը ուրուն տարփողն է ան, մեզի կը տանին մտապատկերելու այդ մոայլ ըլջոնը ուր փառքերէ փառք ու անզունդէ անզունդ անցնող մեր ցեզը իր յետին գալարունները կ'ապրի զարաւոր գերութեան վերջնական համակերպումէն առող: Կ'զզաս որ այդ ցեղը այլիս մշտապէս կորած է յոյսը իր

քաղաքական հակատաղը էն ու բնադրով կը փոթթուի գերազոյն կառւանին, որ իր խարխած զոյութիւնը պիտի պաշտպանէ առիական, թշնամի տարրերուն մէջտեղը: Վարդանանց նահատակութեան նույիրուած զիրքը (Եղիշէ) տարտամ կը մնայ հակառակ իր բոլոր չքեզանքին, այս էջերուն մօտ, որոնք արուեստէն չեն առներ իրենց ներկոր կենդանութիւնը:

Եիկոսիա (Կիպրոս)

Յ. ՕՇԿԱՆ



## Յ Ո Ւ Ե Ե Բ Ն Ո Ւ Ե Ե Բ

Աշոնի գրականութիւնը կը տիրապետէ:

Գարուն գրիներ կը բողոքեն, մեր մէջ և ամէն տեղ:

Հինը նորը կ'անգոսնէ: Նորը հինը կը ծաղրէ:

Ճիւզում Փափինիի Այս գրականութեան վրայ— «Տu questa letteraratura, վերատառութեամբ նորածին պէպասոի մէջ քննադատական գրութիւնը աջէն ձախէն կը քարկուուի և կը քննադատուի վարպետներէ և սկսակինիրէ: Զարմանք չէ: Վերածնունդի զրականութեան ասպետներ կ'ուզեն մըսաւ անոնք միայն, որոնք թեւակոխեր են աշունը:»

Աչ մէկ ասադ ետ չի դառնար, չուզգիր տեսնել իր յաջորդը: Արեւելք չի տեսներ Արեւելուտքը: Գարունի զիուտի զըրողները նշանակութիւն չունին աշունի վարպետներուն քով:

Այսպէս կը մտածէ նաև Պ. Արշակ Զօպանեան, ասոր ապացոյց՝ կ'ուզէ վերականգնել Անամիտօի գրական տաճարը: Եւ ահա մեր նոր գրականութեան փարքիկ քուրմերը պարատարիկ կ'ուզզէն «Մուր խաւեցու հեղինակի ճակտին:

\* \*

Եւ անուն մեր մոտացի . . . հիները զայս չեն ուզեր լսել և ոչ խոկ երազի մէջ: Սակայն նորերը խորչերով բազմաժամակեայ թառամ զրականութենէն, չեն ուզեր հաւատաւ որ ժամանակին հիներն ալ

ունեցեր են աղուոր զարգաստաններ եւ նանենեաց չենչող պաշտամաններ:

Տղայամիտ և քիչ մըն ալ չարամիտ նախանձէն շարժեալ կին ու նորի պայքարը երթարով կը բանկի: Մեր գրական եւ լրագրական պատմութիւնը լլջօրէն ուսումնականը պիտի անդրագաւանայ որ կուռքի պէս պաշտուած են այն հեղինակները, որոնք չեն գոված իրենցմէ աւելի միջակ միջակութիւնները:

Հին ու նոր զբողներէն անոնք որ փառքի մուրացկաններն են, որքան որ արժանիք մը չունենան, առող հանգերձ կը պահանջին որ ծափահարութիւն չմերժուի իրենց: Փորձառու զբագէտ քննադատը կ'արգահատի այդ փառատենչիկ զբողներու վերայ:

Ի՞նչ կարելի է ընել . . . Պղղինձին մտնեամար զինքը ոսկի կարծեր: Առաքել Աիւնեցին այդպէս է բած, այգպէս ալ մտածեր են մեր կին զբողներէն ամէնէն անարժանները:

Այդ պղինձ զրիշներն են որ հինը նուրի պայքար մղեն:

Հիները նորերը անդրանիլու չեն: Հին նորի արժանիքը մտնալու չէ:

«Պայշտօնի մէջ ինծի անծանօթ մը անցեաները զիս քիշիկ մը կը խծբէր, բահելով որ ես պարզապէս քաջալերելու համար կը զովեմ և կը գնահատեմ նորերը: Ես արդ՝ անոր կը պատասխանիմ. «Մարդու չհունովը շատ աւելի զժրախս է, քան անիկա որուն մարդ չի հաւնիր»: Իմն չէ այս իմաստուն խօսքը՝ այլ ևա թոշքուզօյին:

\* \* \*

Ժամկոչներու սեպհականութիւնն է զարձեր չզարձեալ և չփացեալ գրականութիւնը:

Ի՞նչո՞ւ այսպէս կ'ըսեմ:

Ժամկոչը ամիրաններու բազկաթոռը կը մաքրէր, և աղքատին մինտէրին վրայ կը կոխէր կ'անցնէր: Առաջինը կը յարգուէր, վասնդի կուտ ուներ գրապանին մէջ, երկրորդը կ'անարդուէր, վասնդի կուտ չունէր մինտէրին տակը:

Կը մեանի հարուստ մը, թաղմանական սիւնակներ կը նուեիրէ լրազիրը անոր կինսագրութեան: Կը մեանի աղքատը, անզուցէ աղքատացերը է հասարակութեան ու հանրապետութեան նուեիրակները բարեյիշատակ ծովիկիանէ կը հիւրասիրուէին: Հայը հացի կարօտ, զործի կտրօտ՝ անոր

հերաւ և աղքատին գրամ չխնայելուն համար: Այդ ի՞նչ փոյթ գրական ժամկոչին:

Այսպէս խորհելու իրաւունք ունիմ, երբ կը անսնեմ որ կը մեսնին կարդ մը անձնաւորութիւններ որոնց մասին կը լը-աէ մամուլը:

\* \* \*

Մեռաւ Անմեղեանը, չորս տաղէն դուր բան մը զգուեցաւ վրան: «Գրիչ և Ալուսի յարգուած, սիրուած հեղինակը իր թերթի աշխատակցին վրայ շատ բաներ կրեար զրի «Լուսնակախին մէջ (ուր ընդհանրապէս կը կարգամ իր համով հոտով լիշտաւուարանը) . . . բայց լուսթիւն կը պահէ, եւ այդ լուսթեան պատճառը ինծի անծանօթ կը մնայ (\*):

Դարձեալ ինչո՞ւ Անմեղեանի ժամանակից խմբագիրները որ ներկային կարգ մը պարբերական թերթերու մէջ զրիչ կը շարժէն, և լուսթիւն կը պահէն: Կուռակցակամն . . . թէ անձնական խոնդիրներ կան . . . Մեռելներէն ալ ողջերը հաշիւ կը պահանջին: Հայ մամուլը շտատառու աղու մը կը նմանի, հարկ եղած տեղը կը լուէ, հարկ չեղած տեղը կը խօսի:

\* \* \*

Մեռաւ Մեղրակ ծովիկեան: Ծանօթ անծանօթի մը պէս ապրած էր, անծանօթ ծանօթի մը պէս մեսաւ: Միք, Վարանդեանի և Աւ. Անարոնեանի անծանօթ մը չէր: Հին հնչակնեաններուն ալ անծանօթ մը չէր: Սրտասահմանի խմբագիրները չուզեցին զիանութ թէ ինչպէս ան Պազլը Ալիի գէպքէն անմիջապէս վերջը Սիրաստիա աքսորուեցաւ: Եւ չզանուեցաւ մէկը Միւլանի մէջ որ անոր մահուան ասթիւ անկեղծ ըլլար ըսկելու թէ ան ինչե՛ր կատարած էր Միւլանի հայ հասարակութեան աղքանուէր զործնական կետնքին մէջ: Ես հոն մօտէն ականատես և մէկած: բանուուրը, ուսանովը, արուեստագէտը, զրագէտը, զիւանագէտը, հայրապետութեան ու հանրապետութեան նուեիրակները բարեյիշատակ ծովիկիանէ կը հիւրասիրուէին: Հայը հացի կարօտ, զործի կտրօտ՝ անոր

(\*) Ամրուշան երբ կը գրէր այս տողերը Գրիչ և Ալուսի հեղինակը, Մինաս Զերապ, մահուան համ կը պայքարէր: Այս պիտի ըլլայ անոր լուսթեան պատճառը: Խմբը, Մինասի

անմէն գլուխը կախած չէր հեռանար: Ան ամէն ատեն աղքասիրութեան շարժիչ մեղնան կ'ըլլար: Դպրոց, եկեղեցի կանդնելու պարագային, ամէնէն առաջ Ծովիկեան մէջտեղ կը նետուէր, Մարտիկեաններէն սկսեալ ամէն հայ հարուստի զուոր կը զարնէր, յուսահատ մերժումներու առեն չըր յուսահատեր, իրակ տեղացող արիին կիզիչ երկինքին տակ, ան ինձի հայ զուոնէ զուու կ'ինար, համեստ զումար մը ձեռք կը բերուէր և կը վարձուէր չէնք մը ուր տատչին անդամ կը պատըսպարուէին մեր Մխիթարեան միաբանութեան որդեղբած որբերը:

\* \* \*

Ճի՞չ է արդեօք Խորենացիին բառը թէ: «Առ հիմն Հայաստանայց լեռ անսիրկորին խնասութեան և եղաւանաց բանարաց»: Բայց Անանիու Եփակացի հւսումնութիւնի տյդ անսիրերութիւնը դատապարած է: Ինչպէս մեկնել օրէ որ նոր թերթերուն աճումը: Կ'ապրին այդ թերթերը, ուրիշն հայը կը սիրէ զիրքը, կը սիրէ ուսմունքը և կ'ապրեցնէ իր հին ու նոր թերթերը: Ի՞նչ կ'ըսնն թերթերու խըմբաղիները: Զիմ հարցներ յօդուածազիք աշխատակիցներուն: անմնք գրչով չին ապրիր:

\* \* \*

Բայց զրամութիւնը, բայց կ'ուզեմ զրելով ապրելու գաւառմոլութիւնը մեր ցեղին ժառանգական հիւանդութիւնը մը զարձու: Քնարով, զըսով ով ո՞ր կը յուսայ ապրիլ, խրտու մ'ունիմ աննոց այս համեստ քառեակսու:

Թէ զրիչը չարժեր և ոչ մէկ գենար, Բրիչը ա՛ռ ձեռքբու, պարագ մ՛ը կենար: Անօթին երգելով փորը երը կը շապացուց: Ասոր հակառակ ունի՞ս ապացոյց:

\* \* \*

Անպարկեշտ իգական տարապի դէմ Լաշտին եկեղեցին բուռն պայքար կը մզէ: Եկեղեցին կը մերժուին անսաստողները: Հայ եկեղեցական ալ վազուց ասոր դէմ խստիւ բողոքած է, Յովհան Մանդակունի հայրապետը կ'ըսէ.

«Եւ արդ ոչ ահիւ և խանդաղատագին մաղթանօք կամք առաջի Աստուծոյ՝ աղա-

չել և մազմել զիլիրացն բժշկութիւն: այլ ի ժամ աղօթիցն և պաղտատանոցն և թուղութիւն մեղացն խնդրելով՝ լուանամք և օձանիմք և զհանգիրձսն պաճումնեմք, որպէս թէ ի բողանցոց կոչիցիմք, կամ ի թատերս խալոց . . . . :

Լատին օրինորդը այս բողոքին դէմ կ'առարկէ թէ ինչո՞ւ լատին կղերը մօտովի հետեւելով հեծելանիւ կը նստի . . . Հայ օրինորդը կ'առարկէ թէ ինչո՞ւ մեր վարդապետները, հակառակ հին եկեղեցական օրէնքին, մօտովի հետեւելով՝ մօլուքին թուրք փաշաներուն պէս կրծատ ձեւ մը կուտան:

\* \* \*

Մարդկութիւնը միւտ միւնոյն ծերն է: և միշտ միւնոյն երիտասարդը: Հին բարքերը միշտ կը նորոգուին: Լորտ Պայրըն «Աստղամապաղովի մէջ իր ցովութիւնները կը նկարագրէ: Իր կինը Լարա երբ բժիշկն կը ստուգէ որ իր այլը զիտակցութեամբ և ոչ թէ խննիթ վիճակի մէջ զրած է տյդ խննէցութիւնները, կը խղէ ամուսնութիւնը, կը բաժնուի իր բանասեկզ այբէն: Դար մը վերջը այդ հինցած բարքերը կը նորոգուին «Հերանու Երգերու երգիշն բաղնիքներուն մէջ: Բարքերը կը հիննան, բարքերը երիտասարդ կը մնան. և ահա այս օրերուն մէջ Պ. Մարկոսիանի թարգմանած «Երշիկ Մատոննան» վէպին մէջ կը տեսնենք որ Պայրընի Միրրան աւելի պարկեշտ է քան Մօրիս Տեքօպրաի Մատոննան:

Սպարտական իիսամերկութիւնը կը նորոգուի ժամանակիս իգական տարազով: Լու Պրեւէ եթէ ողջ ըլլար՝ հակառակ իր աղատամտութեան՝ աչքերը զոցած պիտի բանադրէր կիսամերկ նոր սպարտուհիները: Աւ մօրու քնին կրծատող հայ եկեղեցականներն ալ պիտի աղատէին թրիմեան Հայրիկի բանազրանքներէն:

ԱՏՐՈՒՇԱՆ

